

ՄՈՒՐԱՏ - ՌԱՓԱՅԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՍԱՎԵՐՉԻ ՀԱՆԴԻՍՈՒԸ

ԱՅԱՆՑ ՅՈՒՂՄԱՆ ՀՅ ԿԱՐԵԼԻ ՎԵՐԺԵԿԵԼ Ու
ՆԿԱՐԱԳՐԵԼ ԸՆՏԱՆԵԼԿԱՆ Ու ՄԻԻՆԴԱՄԱՅԻՆ
ԱՊԳԱՅԻՆ ԱՅՆ ՄԻՐՈՒՆ ՀԱՆԴԷՄԾ՝ ՈՐ ՄԵՂԻ
ՈՒՆԵԳԱԼ Մ. ՌԱՓԱՅԵԼԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ
ՄԷՋ ՅՈՒՆԻՒ ԶՅ-Ի ԿԻՄԱԿԻՆ:

ՈՐԵԱՆ ՆՄԱՆ՝ ՆՈյն Բան աննման էր նաև
Խորդ տարիներուն. քանի որ նոր դէմքեր
կային հոն, նոր յաղթանակներ ու նոր
երազներ հիւսուած վաղորդայնին համար
որ պիտի ծագէր յատկապէս շրջանաւարտ-
ներուն՝ դպրոցի սեմէն աշխարհ նետուած
պահուն:

Հեռաւոր աշխարհի մենաւոր անկիւնին
մէջ՝ Վենետիկոյ ջրանցքներուն մէջ կոր-
սուած այդ կրթական տունը կարծես ամ-
բողջ Հայ աշխարհի սիրտն ըլլար որ ուժ-
գին կը տրոփէր: Շողշողուն ու սոկեզօծ
դահլիճներուն մէջ որբան շարժում և ո-
գեւորում. ի՞նչ սրտայոյց հանդիպումներ,
որբան սէր, ի՞նչքան համբոյր ծնողներու
և սիրելիներու կողմէ որոնք տարիներու
կարօտով պատակած սրտերնին այդ պա-
հուն կը զովացնէին, ու նոյն պապակով
կը շարունակէին երանանալ զիրկընդ-
խառն՝ աչք աչքի և սէր սիրոյ հանդէպ...
Հայրեր ու մայրեր հեռաւոր Եղիպոռ-
սէն, Յունաստանէն, Թորիեստէն, Միլանէն
հոն թուած էին այն օրը:

Ու այդ ամբողջ խանդավառութեան,
ժպիտներուն և երանութեան մէջ որբան
հոգեխոռով էր վիշտը և արցունքը անոնց՝
որ ի զուր կը փնտոէին իրենց շուրջը
ծնող ու հարազատ՝ որ չկային... չկային՝
որ տեսնէին իրենց երկար տարիներու
աշխատութեան ու քրտինքին յաղթանա-
կը, անոնց գեղեցիկ հասակը, զիտու-
թեամբ ու կրթութեամբ պսակուած ճա-

կատը, բարի աչքերը իմաստութեամբ
շողշողուն... Արցունքներ կային դառն և
անոյշ՝ աչքերուն մէջ նաեւ անոնց որոնք
մինչեւ տասնեակ տարի իրենց հայրենի
տուն ու բոյն ճանչցած էին այդ Վար-
ժարանը և Միլիթարեան Հայրերը՝ իրենց
գորովալից ծնողներ:

Եւ սակայն հարկ էր թողուլ երթալ ի
խնդիր ապագայի, նուիրուելու ազգին՝
կրթական ու գիտական ճոխ պաշարով,
տեղի տալով որ հոն տեղաւորուին՝ սիրոյ,
ծնողական խնամքի, զիտութեան ու կըր-
թութեան կարօտ ուրիշ հոգիներ:

Հանդէսը որ պիտի պսակէր տասնեակ
մը ճակատներ թանկազին վկայականով և
գեռ ուրիշ բաշեր գանազան մրցանակնե-
րով՝ իր նախարանն ունեցաւ առաւօտ՝ Ա.
Պատարագով Վարժարանի մատրան մէջ,
ուր առատօրէն իջաւ երկնքի օրհնութիւնը
որ պիտի ընկերէր սաներուն մինչեւ հե-
ռաւոր վայրերը, և ժամը 9^{1/2} ին ալ՝ ի
ներկայութեան Ուկտիս Գիր. Որբահօր,
Տեսչութեան, Ռւսուցչութեան և ծնողնե-
րուն երգուեցաւ մատրան մէջ գոհարանու-
թեան երգը՝ ի շնորհակալութիւն Երկնքին
գեղեցիկ և յաջող տարւոյն առատ հունձ-
քերուն համար:

Ժամը 10-ին արդէն հասած էին հե-
ռաւոր ու մօտաւոր բարեկամներ, ծնողներ,
ազգականներ: Հանդէսը կը սկսէր շքեղ
զահլիին մէջ. «Բամ փորոտան»ի ողեշունչ
խմբերը խանդավառեր էր արդէն բազ-
մութիւնը՝ որ կիսով չափ հայ էր: Առա-
ջին և երկրորդ գծերուն վրայ բազմած
էին Եկեղեցական և քաղաքական բար-
ձրաստիճան հիւրերը, գաւառակալին, Քա-
ղաքապետին, ծովային և ցամաքային

բանակներու ներկայացուցիչները, ինչպէս
նաեւ քաղաքին վեճը. Ծիր. Պատրիարքին:
Ներկայ էր նաեւ վարժարանիս բարեկամ
ֆիրանական հիւպատոսը, Ռումանականը
եւն եւն:

Ազգային մոգիչ բայլերգին կ'ընկերա-
նար դաշնամուրով վարժարանին երամըշ-
տագէտ ուսուցիչը Ա. Փոնցիլաքուա, որ
բառասուն տարիներու յուզում և արցունք
տեսած էր այդ վարժարանին մէջ և դեռ
երիտասարդ կը զգար ինքունքը այդ քաջ-
արի հայ պատանիներուն մէջ բառասնա-
մեայ ուսուցչութենէն վերջն ալ:

Ապա մեծ յաջողութեամբ աշակերտաց
խմբերգր նուազեց հետզետէ Շումանէն,
Մողարէն, Շուպերէն, կունոյէն և կոմի-
տասէն («Կուտն առայ») գեղեցիկ երգեր՝
ընտրուած և յարմար, խւելով հանրութե-
նէն խանդավառ արժանի ծափեր:

Խմբերգներուն մէջ ընդ մէջ բեմին վրայ
երեցան շրջանաւարտներու դասէն՝ Հրանդ
Տէվլէթեան որ հայերէն զգայուն տողեր
ուղեց Միլիթարեան հաստատութեան,
դաստիարակ Հայրերուն, ընկերներուն,
վարժարանին, Ա. Ղազարի և չընալ Վե-
նետիկոյ. Խօսքեր անկեղծ շնորհակալու-
թեան, յարգանցի և սիրոյ, խօսքեր զի-
տակից զնահատութեան իրենց մտքի և
սրտի կրթութեան և ամբարած հարստու-
թեան, անկեղծ առաջարութիւնն մը նուի-
թեան, անկեղծ առաջարութիւնն մը հու-
բուկուելու ազգին՝ որպէս հարազատ և պաշ-
տուող զաւակներ սրբազան ուխտով մը յա-
ւերդ երախտագիտութեան լուսանորոգ
մէծն Միլիթարի, Մուլատի և Պատի-
յանդէն մէջ՝ անոնց անուան կոթողնե-
յէլի հանդէպ՝ անոնց անուան կոթողնե-
յէլի հայրերն ալ երախտագէտ և գիտա-
կից՝ միշտ լայն տեղ տուած են ֆրանսական
լեզուին և անոր բարձր մշակոյթին՝ հոս-
և իրենց միւս կրթական վայրերուն մէջ:

Երեցն ալ ջերմօրէն ծափահարուեցան
հասարակութենէն՝ իրենց ազնիւ և շնոր-
հալի զգացումներուն և լեզուական յա-
ջողութեան համար:

Ապա յարգելի Ռւսումնապետը՝ Հ. Գէորգ
Վ. Ռսկան Վարժարանին ուսումնական
տարւոյն տեղեկատութիւնն ըրաւ մեծ
գոհունակութեամբ՝ ի տես ակնկալուած
դաստիարակութիւնն մինչեւ հեռաւորները,
բարեկիրթ ընթացքին և թէ ընդ-

Ապա միծ յաջողութեամբ իւսական վերակազ-
մութեան հզօր և ներշնչող օրինակներով
կեցիներ ուղղեց կրօնքին, Հայաստանի
և Խոտական պետութեան:

Միհրան Միհրանեան ալ ֆրանսական
յատակ շեշտով ներբողեց դպրոցի կրթա-
կան նուիրական առաքելութիւնը, տուած
գեղեցիկ արդիւնքները, հոգեկան և մտա-
ւոր այն դաստիարակութիւնը՝ որուն շնոր-
հիւ այնքան մեծ եղած են Միլիթարեան
նախկին սաները ազգային և միջազգային
կեանքին մէջ: Բարեկամներու, դաստիա-
րականերու հասցէլն ուղղած անկեղծ շնոր-
հակալութեանց մէջ յատուկ շեշտով յի-
շեան յարգանցին և անոր շնորհական
ունեցած յարգերու ապահովութիւնն ու անոր
շեց ֆրանսական պետութիւնն ու անոր
ունեցած յարաբերութիւնը վարժարանիս
հետ, բարեկամութիւնն և հովանաւորութիւնը
յատկապէս վենետիկեան իր ազնիւ հիւպա-
տուին միջոցով. և թէ ինչպէս Միլիթա-
րեան հայրերն ալ երախտագէտ և գիտա-
կից՝ միշտ լայն տեղ տուած են ֆրանսական
լեզուին և անոր բարձր մշակոյթին՝ հոս-
և իրենց միւս կրթական վայրերուն մէջ:


Երեցն ալ ջերմօրէն ծափահարուեցան
հասարակութենէն՝ իրենց ազնիւ և շնոր-
հալի զգացումներուն և լեզուական յա-
ջողութեան համար:

Ապա յարգելի Ռւսումնապետը՝ Հ. Գէորգ
Վ. Ռսկան Վարժարանին ուսումնական
տարւոյն տեղեկատութիւնն ըրաւ մեծ
գոհունակութեամբ՝ ի տես ակնկալուած
դաստիարակութիւնն մինչեւ հեռաւորները,
բարեկիրթ ընթացքին և թէ ընդ-

հանուրին յաջողութեան ուսումնական բուլոր ճիշտերուն մէջ:

Գովեստի, խրախուսանքի և հայրական յորդորի խօսքերով իր հրաժեշտը տուաւ տեսչութեան կողմէ շրջանաւարտներուն՝ որոնց անդրադարձուց նպատակը վարժարանին, արժէքը առած կրթութեան և գիտութեան, իբրեւ անոյշ մեղք գերբնականին շնորհցով օծուած՝ որուն ճաշակը պիտի հրաժեշտներու շարժանկարներուն՝ առանձին պատուի պարունական ու կրթական սփոփանքները՝ պատուներու, ճառախօսութիւններու, շարժանկարներու եւն միջոցով։ Յիշատակեց յարգանքի և սիրոյ ազնիւ մտածութեամբ պարոցին՝ հանգուցեալ ուսուցիչ և մտերիմ բարեկամները նոյն տարւոյ շրջանին. վերջապէս շնորհակալութիւն յայտնեց Պետական մարմիններուն, Խոտական ընկերութեանց հրենց հոգեկան ու մտաւոր կազ-

մութիւնը։ Յիշեց ուսման ծրագրին և անկէ դուրս դպրոցական կեանքը քաղցրացնելու և օգտակար դարձնելու համար տեսչութեան կողմէ տրուած բոլոր գիտական ու կրթական սփոփանքները՝ պատուներու, ճառախօսութիւններու, շարժանկարներու եւն միջոցով։ Յիշատակեց յարգանքի և սիրոյ ազնիւ մտածութեամբ պարոցին՝ հանգուցեալ ուսուցիչ և մտերիմ բարեկամները նոյն տարւոյ շրջանին. վերջապէս շնորհակալութիւն յայտնեց Պետական մարմիններուն, Խոտական ընկերութեանց հրենց հոգեկան ու մտաւոր կազ-



ՄՈՒԲԱՏ-ՌԱ.Փ.Ա.Ց.Ե.Ե.Ա. Վ.Ա.Ր.Ժ.Ա.Մ.Ա.Բ.Տ.Ն.Ե.Բ.Ի.

Գ.Ա.Յ.Ա.Ն.Ե.Ա. Պ.Օ.Դ.Ս	Ճ.Ն.Ե.Ա.Լ	Ի	Պ.Ր.Ո.Ս.Ս
Գ.Ա.Յ.Ա.Ն.Ե.Ա. Պ.Ա.Կ.Ո.Բ	»	»	Ա.Ա.Ն.Թ.Ա.Պ
Գ.Ա.Յ.Ա.Ն.Ե.Ա. Ս.Տ.Ե.Փ.Ա.Ն	»	»	Թ.Ի.Փ.Լ.Ի.Ս
Ե.Դ.Ի.Ս.Զ.Ա.Ր.Ա.Ն. Ժ.Ի.Ր.Ա.Բ.Ր	»	»	Ա.Ա.Թ.Ա.Ի. Ա.Ա.Վ.Ա.Պ
Մ.Խ.Հ.Շ.Ա.Ն.Ե.Ա.Ն. Մ.Ի.Հ.Ր.Ա.Ն	»	»	Գ.Ա.Հ.Ի.Բ.Է
Ն.Ե.Ր.Է.Ս.Ե.Ա.Ն. Գ.Ո.Ւ.Գ.Ի.Ն	»	»	Պ.ո.ւ.ք.ր.է.շ
Շ.Ի.Ր.Է.Ս.Ե.Ա.Ն. Մ.Ա.Ն.Ո.Ւ.Կ	»	»	Զ.մ.ի.ւ.ս.ի.ա
Պ.Ո.Ր.Ս.Ն.Ե.Ա.Ն. Կ.Ա.Ր.Ա.Պ.Ե.Տ	»	»	Ա.Դ.Հ.Հ.Բ.Ի.Բ
Ա.Ե.Մ.Ե.Ա.Ն. Գ.Ե.Ո.Ր.Գ	»	»	Թ.Ի.Փ.Լ.Ի.Ս
Տ.Ե.Վ.Ա.Ե.Ա.Ն. Հ.Ր.Ա.Ն	»	»	Զ.մ.ի.ւ.ս.ի.ա

Ջրանսական հիւպատին՝ թէ՝ անոնց ազնիւ վերաբերումին՝ վարժարանիս նկատմամբ և թէ նուիրած գեղեցիկ մրցանակներուն։

Ապա մի առ մի յանուանէ հոչակեց տասը շրջանաւարտները որոնց պարոցին լիկոնական վկայականին արժանացած էին և զոր՝ շատեր բախտն ունեցան ստանալու իրենց սիրելի ծնողին ծեռքէն՝ հանրութեան ջերմ ծափերուն և յուզումին մէջ։ Վկայականներէն յետոյ բաշխուեցան նաեւ մրցանակները՝ մէն մի դասի չորս առաջիններուն։

Երջանաւարտներէն իբրեւ հայերէնազիւթեան մէջ առաջին՝ ԵՊ.Ի.Ա.Զ.Բ.Բ.Ա.Ն Ժ.Ի.Բ.Բ.Յ. և Տ.Ե.Վ.Ա.Յ.Թ.Ե.Ա.Ն Հ.Ր.Ա.Ն արժանացան մէյմէկ գրապանի ժամացոյցի՝ իբրեւ մրցանակ հայերէնի համար յատկապէս սահմանուած Մուրատ-Ռափ. Ն. Լ. միութեան կողմէն (Փարիզ). Ընդհանրութեան մէջ բարեկրթութեան Ա. մրցանակի՝ ոսկի մետաղ արժեանացաւ ՅՈՎ.Ա.Կ.Ի.Մ.Ե.Ա.Ն ՅՈՎ.Հ.Ս.Ն.Ն Յ.։

ՈՒՍՄԱՆ ՄՐՅԱՆԱԿԱՆԵՐ ՇԱՀԵՑԱՆ

Գ. Դասէն (Քարձ.) . - Տամատեան Խաչիկ, Սողոյիան Եղուարդ, Գալֆայեան Գրիգոր, Պոտիկեան Յակոբ.

Գ. Դասէն . - Գասպարեան Ալան, Քերոբեան Յակոբ, Թնկրեան Ներսէս, Փափազեան Հնիփարտ.

Բ. Դասէն . - Զէյթունեան Յակոբ, Յովակիմեան Յովհաննէս, Էթմէքճեան Մանուկ, Կիրակոսեան Լուգուիկ.

Ա. Դասէն (Փարագոյն) . - Յովակիմեան Յակոբ, Եայլայեան Վահէ.

Հանդէսն աւարտեցաւ Մուրատ-Ռափայէլի քայլերգով, հանդիսականները խընդարկութիւն յայտնելով տեսչութեան, շըրջանաւարտներուն՝ մեկնեցան։

Յաջորդեց ճաշը՝ որուն կը մասնակցէին ուսուցիչներ, ծնողներ և մտերիմներ։ Դժբախտարար չենք կրնար տալ ամբողջապէս այն գեղեցիկ բաժականակերը արտասանուեցան։ Ամէնէն առաջ վարպարանին Տեսուչը՝ Հ. Քերովք Վ. Ջրա-

քեան վերյիշելով պարոցին ընտանեկան ու կրթական միջավայրը, թափուած ճիգերը իրագործելու «Լեանիք դպրոցին մէջ» և «Դարոցը կեանքին մէջ» անուշցնելով կեանքը, պատրաստելով անհատներ՝ որոնք գիտեն նուիրուիլ ազգին համար։ Անէ վերջ ոգելից շեշտով ողջերթի պատգամը տուալ իտալերէնի քահանայ ուսուցիչը Տէ Լուքա՝ մաղթելով և յանձնարարելով ուղիղ և գործունեայ նկարագիր՝ ինչպէս տուած է դպրոցը։

Հուսկ Ֆլանսերէնի ուսուցիչը՝ Հայաստան - Խտալիա Ֆլանսա՝ երբեակ ազգին լաւագոյն ձիբերը ցուցալուկով, ըստ որ սորվին Հայաստանէն մարտիրոսի մը անվկանդ հաւատըն ու հոգին՝ բարի ըլլալու, աշխատելու Հայրենիքին և Երկնքին համար։ Խտալիայէն սորվին՝ կամքի զօրութիւնը՝ յաջողելու կեանքին մէջ, և Ֆլանսայէն վեհանձնութիւն և նուիրում՝ հանդէպ ընկերին, հանդէպ Հայրենիքին։

Ճաշէն վերջ արժէն շատեր կը մեկնէին տանելով հետերնին անմոռաց յիշատակը Մուրատ-Ռափայէլի կրթական մեծ տան՝ կ'ապլեցնէ ու կ'ոգեւորէ Միլիթարեան Ուխտս, հաւատարիմ իր հեղինակին՝ մեծին Միլիթարայ հոգւոյն։ Ազնիւ բարեկամ մը այս առթիւ զանիկա կը ներբողէր գեղեցիկ տողերով, զորս կ'ախործինը մեր խօսքերուն կնիքն ընել սըրտեռանդն բարեմաղթութեան հետ։

« Միլիթարիչ մեր հայ ժողովրդեան՝ որ կը հեծէ սփիւրի թշուառութեան մէջ։ Միլիթար ախոյեանն է կրօնքի և Ազգութեան, կամքի, զօնութեան, զօրութեան և եղբայրսիրութեան մարդը։ Ան օրինակն է մանկութեան, յուսակց երիտասարդութեան՝ իբրեւ հասուն, հսկող, հայրենասէր, զիտուն և մարդասէր տիպար։ Թողի իր անունը ճանչցուի ամէն հայու կողմէ՝ որ կը տառապի խաւարին մէջ։ Արժանի է որ իր պատկերը գյոյութիւն ունենայ ամէն հայ դպրոցին մէջ՝ ներշնչելու և սորվեցնելու համար մեր սերունդներուն իր գործին անմահութիւնը և ազգասիրութեան օրինակը »։

ԽՄԲ.